

ծին փոխադրուելն է, որից յետոյ կիրական կա կաթ. վիրապետին ձեռնարկուած է Եկեղեցու ներքին բարեզարդութեան, կիրական կաթողիկոսը այդ դարու Եկեղեցու պետերից ամենաեռանդունն ու ամենանշանաւորն է: Այն հոգածութիւնն աւելանալով, որ սա ամենուէն էր սա վայրավատեալ ու վշտակիր հասը, սորա յետնորդներին մէջ աւելի նուազ կ'երևի: Եւ այս բոլորը մեզ բերուած է կատարեալ համոզման, որ սա հոգ տարած լինի նաև համակարգութեան վերայ, կամ սա ինքն, կամ սորա ժամանակ այդ գործը պէտք է գլուխ եկած լինի:

ԺԵ. դարուած յայտնի է կիրական Արևելցի կամ Երզնկացի, իբրև գրողէս և բանիբուն եկեղեցական, որ Յովնանէտ Երզնկացու առաջին աշակերտն է: Համառոտած Յայտմաւորքի մէջ, կիրական՝ երգիչ, խմբագրող է անուանուած: Տպագրած Շարականը, ինչպէս և ուշ գրչագիրներ, վերջանուած է վերափոխման անձինքն Արևելք գերարքիւն շարականով: Այս շարականի վերջին առն սկզբնաատարքը կիրական անունն են կազմուած: Եւ որովհետև ժԵ. դարու կիրական Արևելցի է յայտնի, ուստի վերջնական կարգաւորումն հաւանօրէն կիրականին կը տամ, որ իւր շարականով կը փակէ մեր Ս. Եկեղեցւոյ յոգնաշնչան հարց սրտաբուլի երգերը:

Այս նոր կարգաւորման մէջ շատ քիչ նեղինակաց երգերը կը մտնեն, նախկին նեղինակաց գուրո մնացած մի քանի երգերը, այլ և Յովնան Երզնկացու և կիրական Արևելցու: Ասկայն, այս կարգաւորումն ըստ իս, սակի ներքին բաժնին կը վերաբերի, այսինքն՝ երգերը դասաւորել ըստ պատկերաց տօնից:

Սակայն, այս խմբագրութիւնից էլ գուրո մնացին մի շարք շարականներ, որոնք ինչպէս երևում է, ընդունուած չէին և չէին ընդունւարացած և կամ տօնացոյցի մէջ մուտք չէին գործած: Այսպիսիք են մեր նախընթացներում յիշատակած շարականները, որոնք մինք ենք գրել ձեռագրաց համեմատութեան ժամանակ, և վարդանանց մի այլ շարական՝ «Անթառամ սիրոյ ծնունդդ», «Թագաւոր գոլով» շարունակութիւնը, Ս. Սարգսի,

ՏԻՊՈՒՆ ՏԱՐԻ ԱՌԱՋ

**ԵՂԵՐԱՄԱՆ ՎԱԽՃԱՆ
Տ. ՂԵՒՈՆԴ ԱՐՔԵՄՍ. ԴՈՒՐԵԱՆԻ**

«Սիոն»-ի ներկայ թիւը մամուլին յանձնուած՝ և ապագրութիւնը մօտ էր արդէն լրանալու, երբ հեռագիրը երէկ (26 Գեկա.) բերաւ մեզի սարսազողեցիկ գոյժը թէ Ամերիկանոց Առաջնորդ Տ. Ղեւոնդ Արքեպօ. Դուրեան երկու օր առաջ, կիրակի, սպաննուած է Նիւ Եորքի եկեղեցիին մէջ, պատարագած միջոցին:

Մանրամասնութիւնք կը պակսին անշուշտ տակաւին. և մենք ի դուր միամբուութիւնը ցանկացինք ունենալ գիշեր մը և ցերեկ մը ակնկալելու թէ յաջող հեռագիր մը կրնար հասնիլ, հերքելու համար սոսկալի լուրը. և սակայն կը զգանք այլևս թէ կը գտնուինք արդէն ցաւագին և ահարկու իրականութեան մը առջև, սղարաւ համար կորուստը բազում առաւելութիւնքով զարգարուած ընտիր Հովիտի մը, որ զանազան պատեհութիւններով և պայտօնավարութիւններով արժեցուցած էր ցարդ ինքզինքը, և որ, վստահ էինք թէ հեռագրէ պիտի հանդիսանար Հայ Եկեղեցւոյ ամենէն մեծարժէք գէմբերէն մին:

(«Սիոն», 1934, Հ. Տարի, Յունուար, Թիւ 1, էջ 21):

Ս. Յակոբու, Թեոդորոս զօրավարի մի մի երկրորդ շարականները:

Այսպէս ուրեմն, ընդունուած ենք երեք գլխաւոր խմբագրութիւններ: Այս խմբագրութեանց ժամանակները ևս դարապուլիս կարելի է համարել թէ՛ Եկեղեցու ներքին և արտաքին բարեզարդութեան, և թէ՛ հայ լեզուի զարգացման: Այս խմբագրութեան հետ եկեղեցական նեղինակներ բաժնեցինք երեք կարգի. — Առաջին խմբագրութեան՝ ձօնի ձեռամբ, է. դարում, երկրորդ խմբագրութիւն՝ Գէորդ Սկևռացու՝ ԺԴ. դարում, և երրորդ (ուշի քան կարգաւորումն) ժԵ. դարում՝ կիրական Արևելցու ձեռամբ:

ՎԱՀԱՆ ԲԺՇԿԵԱՆ
(Շարունակելի՛ 4)

ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՄԻՈՒԹԷԱՆ ԵՌԹՆԵԱԿՐ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՄԷՁ

17րդ տարին ըլլալով, տարւոյս Յունուար 22-29 երկարող եօթնեակի միջոցին, տարբեր Եկեղեցիներու և գաւառնանքներու պատկանող Սաղիմարնակ քրիստոնէականեր — հոգեւորական թէ աշխարհական — քով քովի գալով, նշեցին Եկեղեցիներու Միութեան Եօթնեակը:

Բացի Յոյն Օրթոտոքսներէն և Ղպարիներէն, այս տարի ևս բոլոր միւս Եկեղեցիները իրենց զավելի մասնակցութիւնը բերին հեւմեկնիք ոգիի արգասիքը եղող և տարուէ տարի ծաւալող այս շարժումին, միացնելով իրարու հոգեբուխ իրենց աղօթքներն ու բանաւոր խնդրանքները:

Եօթնեակը բացուեցաւ Կիրակի, 22 Յունուարի առաւօտեան ժամը 11ին, Ս. Փրկիչ՝ Տրսնչիոսկեաններու Մայր Տաճարին մէջ, Հայ-Կաթողիկէ համայնքի Պատր. Փոխսանօրդ Գերջ. Տ. Յովսէփ Մ. Վրդ. Եպարսեանի մատուցած Ս. Պատարագով: Երգեհոնակար Պր. Վահէ Գալաշեան և իր շնորհալի Տիկինը՝ Եօթէ, մին իր ճարտար նուագածութեամբ իսկ միւսը՝ իր թովիչ ու մարզուած ձայնով, հայկական Ս. Պատարագին թովչանքն ու քաղցրութիւնը փոխանցեցին բազմաթիւ ու բազմազգի ներկաներուն, որոնց գլուխը կը գտնուէր Լատինաց Մօնս. Ճիւղօժօ Պէլթրիթի Պատրիարքը: Արարեղէնով քարոզ ժը խօսեցաւ Ասորի-Կաթողիկեներու Պատր. Փոխսանօրդ Մօնս. Փիէր Ապօ էլ-Անատ:

Նոյն օրը, երեկոյեան, աղօթաժողով կար Անկլիքաններու Սեյն ձօրճ Մայր Տաճարին մէջ: Հակառակ վայրին հետաւորութեան, եկեղեցին լիցուն էր ամբողջու-

Յ Ո Ւ Ե Լ Ե Ա Ն՝ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՎԱՅԱՆ ԹԷՔԷԱՆԻ

Ուրախութեամբ կը տեղեկանանք իր մարգարութեան զրկուած շրջաբերական ծանուցատուէ մը թէ այս Փետրուարի 10ին, Փարիզի մէջ պիտի տօնուի Պր. Վահան Թէքէանի դրական գործունէութեան քառասնամեակը: Քաղցր է մեզ յուսալ թէ, ինչպէս թերթերու մէջ քանիցս տեղեկութիւններ տրուեցան այս մասին, ուրիշ բազմաթիւ հայաշատ վայրերու մէջ ևս պիտի լինին այս առթիւ ազգային սիրոյ և յարգանքի արտագին արտայայտութիւններ, որոնց արժանի է ստուգիւ ազգասէր և մեծատաղանդ քանասեղծու «Սիոն», մասնակցելով այս ընդհանուր զգացմանց, կը մտղթէ որ ապակուրի բողոքով տարիներ ապրի պատուական Յոգելուարը, աւելի կհինաւէտեւրու համար հայ դրականութիւնը իր մտքուր քնտրին այնքան ազնիւ ներշնչութիւններովը:

(«Սիոն», 1984, Հ. Յարի, Փետրուար, Թիւ 3, էջ 61):

ՊՐ. ԳԱՆՈՒՏԱՅ ԿԻԼՊԵՆԿԵԱՆ ՍԵՐ ՍԷՁ

Փետրուար 9ի երեկոյին, յանակնկալաւ մեր մէջ ունեցանք Ս. Աթոռոյս պատուական բարբարոններէն Պր. Գալուստ Կիւլպէնկեանը, Եգիպտոս և Սիւրիոյ այցելութեանը առթիւ ցանկացած էր անցնիլ Ս. Երկրէն, տեսնել Սրբուսողէժը — ուր եկած էր անգամ ժը միայն, կանուխ, 9 տարեկան հասակին, իր բարեպաշտ ծնողացուց հետ —, երկրպագիլ տնօրինական Ս. Տեղեաց, համբուրիլ Գլխադիրը և տեսնել Հայկական նուիրական տոյ շատատառութիւնը: Կարելի չեղաւ համոզել զինքը, որ ընդունի հանդիսական ընդունելութեան մը նուագազոյս պատիւը գէթ. իր աշնուական համեմատութիւնը մերժեց ամէն ցոյց, ուղերձ և երգ: . . Պատկառանքով ծնորդակց Գլխադիրի գերեզմանին առջև և հաւատքով ընդունեց օրհնութիւնը՝ զոր տուին իրեն հոն Ս. Պատրիարքը, և Տ. Մեսրոպ և Տ. Սմբատ Եպիսկոպոսունք:

(«Սիոն», 1984, Հ. Յարի, Մարտ, Թիւ 3, էջ 95):